

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

Տ. ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԴՐԻԱՆԱՊՈԼԻՍԵՑԻՈՅ

Ի հասանել Պօղոսի խորհրդականք սիրով եւ հոգւով կապեցան ընդ նրան և վաստակելին ի գործն յառաջակայ. միարանք զուարձացեալք, թէ յաղքատութեան և զուրկ ի մարմնաւոր միմիթարութենէ, այլ չ'որհ մեծ համարէին լինիլ Պօղոսի հայր եւ տեսուչ ինքնանց եւ ոմանք ինքնայժար կամօք մատուցին առ նա զմուրհակու եւ զարհեատի դրամն եւ բազում ինչ պատահցին յեկեղեցական զարգուց : Սակայն Պօղոս եւ խորհրդականք իւր կային ի մարակուսի, զի այլազգիք քաղաքին անդադար մաշէին զիմմա զրանն ինդրելով պարզեւու եւ աւայիսու, թէ՝ «Դու պատրիարք ես» : Եւ իրքեւ հաւանեցոյց զնուած թէ չէ, ապա ասեն. «Մեծ ոմն ես եւ համբաւաւոր, չազատիս ի ձեռաց մերաց» : Եւ նորա տաղակացեալ յերևաց նոցա, ետ պատրաստել զանկողին իւր ի խորհրդարանի, եւ ի զալ առ նա ոմանք բռնութեամբ ձեւանայր հիւանդ, մինչեւ կարծել իւրօն թէ արդարեւ հիւանդ է : ԶԳրիգոր եւ զերեմիս վարդապետոս կարգեաց ժողովել տումարաւ զարծաթեղինս յեկեղեցեաց ի հալել : Եւ ինքն սկիզբն արար հաստուցանել բաժնիւ զարդարու Աթոռոյն : Բայց անտանելի նեղութեամբ, զի պարտաստեարք իրքեւ զմեղու խուռն ամբոխիւ կուտեցան ի զլուխ նորա . ոմանք հաճեցան մտանել ընդ բանիւ, եւ ոմանք ոչ առին յանձն, եւ զրամն զոր բերեալ էր ընդ իւր, առ ի՞նչ այնքան պարտուց . որոյ վասն ձեռն արկ խորտակել զոսկեղին եւ զարծաթեղինս անօթս եկեղեցւոյ . այլ այնոքիկ ևս չէին բաւական : 1829 ի 10 Յունվարի առաքեաց յեղիպտոս զպղնձեղինս և զայր կարստիս մաճառել ի ձեռն կիրակոսի եպիսկոպոսի, յորոց զոյացան իրը 20,000 զահեկան :

Մ Ա Ա Ն ԺԲ

Դրեցին միարանք Աթոռոյն առ հասարակ դիր բազմակնիք, եւ աղաչանօք ինդրէին վերստին զարձուցանել յԱթոռն զՓարբէլ պատրիարքն ի մըրիթարութիւն ինքնանց եւ ի սփոփանս ծերութեան նորին, զի չէր արժան թողուլ զԱթոռն առանց զահակալի եւ զմիարանութիւնն առանց զլիսոյ (13 Մայիս) : Թէպէտ եւ ինքն Պօղոս եպիսկոպոս ձեռն արկեայ եւ կնքեալ էր զայր դիր, այլ յետոյ առանձին զրեաց առ Զաքարիա Վարդապետ, ուր ասէ . «Թէպէտ ցանկամք բարեկարգութեան Աթոռոյն, այլ առանց պատրիարքի ոչ յաջողի եւ ոչ հաստատի, ուստի արժան է տալ նմա հրաման զառնալ յԱթոռն, որպէս զրեցին միարանք, զի չէր արժան անհոգութեամբ ի բաց թողուլ զրարեկարգութիւն միարանաց» : Եւ յուսայր նա զիւրաւ ստանալ զայն ի զալան նորին, ևթէ մնայր անշարժ ի խոստմունս իւր մինչ էին ընդ Պօղոսի եւ

Ժի լիցի զկնի դալստեան իւրոյ ժխտել եւ վարիլ ներհակօքն , որոյ վասն պարտ էր վերստին պատուիրել նմա ամիրայից , զի ամենայն գործս կառավարութեան Աթոռոյն համակամ հաճութեամբ խորհրդականաց վարել եւ մի պատրի իր բեւ զաղայ ըստ առաջնոյն ի փառասիրութենէ կենցազոյս : Ազա պատուիրէ ցուցանել աղքապեաց զայս զիր եւ զմիարանացն , եւ յանձն առնել ի կամս նոցա զտնօրէնութիւնն ըստ վայելչութեան , յօդուա Սուրբ Աթոռոյն :

Ի վերայ այսր խնդրանաց տնօրինեցին ազգայինք զի Գարրիկ Եպիսկոպոս պատրիարքական չքոյ եւ Զմիւնիոյ առաջնորդութեան իշխանութեամբ նստցի անդ ուրախութեամբ եւ հանգարանութեամբ ժամանակ ինչ եւ նարութիւն Վարդապետի տեղույն երթալ առաջնորդ ի Պրուսա եւ ի Կուտինա (1829) :

Ասացուք եւ վասն պարտուցն թէ զի՞նչ արար Պօղոս զկնի դալստեան իւրոյ յԱթոռն : Զառաջին բաժինս պարտուց վճարեաց բաղում նեղութեամբ եւ տառապանօք 504,893 : Այս է առաջին բաժինն եւ վասն երկրորդին վարանէր միշտ Պօղոս ի միտս իւր , թէ որպիսի՞ եղանակաւ ի զլուխ տարցէ զայն , զի առ նուազն 600 քամկ արծաթոյ պէտս ունէր , եւ ինքն զատորիկացեալ էր ի զրամոց , եւ ի միւս կողմանէ տաղտկացեալ եւ զզուեալ էր ի բոնութենէ այլազգեաց , եւ կոչէր զերուսաղէմ ասպարէզ ազահաց եւ զրկողաց , եւ կամք իւրաքանչիւրոց՝ օրէնք . Եւ բանութիւն զիրաւունս ոչ ճանաչէ , եւ թէ ուր բոնութիւն է , անդ չիք արդարութիւն : Զի չէր հանգիստ ինքեան եւ կառավարչաց Աթոռոյն յերեսաց կեղեքաց . ոչ աղաչանաց լսէին , ոչ աղքատութեան ողորմէին , չդիտէին զայլ ինչ բայց միայն խնդրէլ պարզեւս , որում չէր կէտ եւ սահման , զի զոր կամէինն՝ զայն խնդրէին : Եթէ ընդդիմանային , բանային զրունս մեծամեծ մնասուց յայտնի եւ ծածուկ , յորոյ վերայ զարմանայր Պօղոս , զի ոչ դիտէր , բայց ետես եւ ուսու : «Երանի թէ» , ասէ , «յառաջապոյն ուսանէի , զի թէրեւս ոչ անկանէի յայս վիշտ անտանելի» : Եւ զի զկնի ամսոյ ինչ պիտոյ էր նմա զրամ վասն երկրորդ բաժնի պարտուց , թող զայլս որք ոչ կամէին մտանել ընդ բաժնիւ , այսպէս տարակուսեալ մնայր Պօղոս Եպիսկոպոս :

Փոխանորդն Երուսաղէմի Զաքարիա Վարդապետ ջանիւք եւ աջակցութեամբ ազգային երեւելեաց նորոգեաց զհրովարտակն վասն պատարագելոյ Հայոց ի վերայ զերեզմանին Քրիստոսի : Զայս հրովարտակ տուեալ էր Եղիազար Կաթողիկոս ի ժամանակս իշխանութեան իւրոյ յերուսաղէմ : Եւ առաքեաց փութանակի գորինակս նորին յԵղիազոս առ Կիրակոս Եպիսկոպոս , Հասուցանել յերուսաղէմ ի ցնծութիւն Պօղոսի եւ միարանաց , զրեալ թուղթ աղաչանաց եւ աւետեաց զի մի ի հակառակելոյ օտար ազգաց եւ ի ծանրութենէ պարտուց վիրաւորեացի , եւ մի երեք տրամել թէ չէր ժամանակ այսորիսի իրաց : Աչա օր ընդունելի եւ ժամանակ փրկութեան , զի Աստուած է որ յաջողէ զամէնայն յամէնային : Գրեաց եւ Կիրակոս Եպիսկոպոս յԵղիազոսէ ընդ Հրովարտակին բանս ուրախութեան եւ աւետեաց , եւ աղաչէր Պօղոս չերանել յԱթոռոյն : Իսկ Զաքարիա Վարդապետ զամէնայն զրեանս եւ զհրովարտակոս եւ Հաւատարմէն իւրոյ Կարապետին եւ ընդ վատանելի սուրհանդակաւ եւսն ի ճանապարհ հասանել ի Դամասկոս : Պօղոս Եպիսկոպոս որ ի միք քան ըգմարդկային միտս համարէր զայս զործ , զրեաց ի Դամասկոս առ Յովհաննէս աղայն եւ առ առաջնորդ տեղույն , զի ի հասանել Կարապետին անդ , ինամույլ զդուշացեալ հանցեն զիր ի կուսակալէն : Մակայն Կարապետն հասեալ ի մէջ Համա եւ Հոմս քաղաքաց , Հարեալ ի խորշակէ մեռաւ , եւ զրեանքն ամբողջ հասին առ Յովհաննէս աղայն եւ անտի յերուսաղէմ :

Բնիթերցաւ ի դատարանի հրովարտակ արքային առաջի բաղմութեան և անտի Ելեալ զնացին ի տաճարն Ս. Յարութեան : Հակառակեցան Յոյնք Է, Լատինք : զատաւորն անթերի կատարել զըրաման արքայի հրամայէր : Կատարեցաւ ամենայն ինչ և զառաջին փրկարործ պատարագն մատոյց Պօղոս Արքայիսկոպոս՝ ծայրադոյն կառավարիչն Ս. Աթոռոյն, յամի 1829, յշ Արտեմիթերի, Երկուշարթի գիշեր ժամ 7, յիշելով զհողիս նեջեցելոց և զկենդանեաց օրհնեալ ազդիս Հայոց :

Այլ Լատինք բազում ընդդիմացան և դեկերէին առ գրունու այլազդեաց խափանել զգործն Հայոց, այլ շահեցան և ոչինչ :

Իսկ Պօղոս թափանձանոք դրէր առ Զաքարիա Վարդապետ և յորդուրէր զնա հասուցանել զահմանեալ տուրս մարզաթուի վտան հասուցման երկրորդ բաժնի պարաւոց, ոոր կիսով շափ վճարեալ էր, զի մի ի ժամանակին պաշարեցի ի նեղութեանց և ի զգուանաց պարտատեարց, զի չունէր ակնկարութիւն յուստուքէ, և զոյք եկեղեցւոյ և վանաց սպառեալ էին, ուստի հարեւ ծանուցանել զիստառբաց ազգին :

Պօղոս և Զաքարիա բազում աշխատութեամբ բարձին զղամար կոչեցաւ տուրքն և զօնու դահեկան տուրքն դատաւորին, զոր պահանջէին յետ լրաման ժամանակի իւրեանց իրը ծախս ճանապարհ :

Իսկ փոխանորդ Զաքարիա Վարդապետ զհետ պնդեալ էր սրտի մտօք մինել բաժանորդ ընդ Յունաց ի Գողգոթա, ի տեղի խաչելութեան Փրկչին, որոյ վասն ինդրէր յերուսաղէմէ զղաչնաղիրն Սալահէտտիհի, զի ի ժամանակը սորին ի ճեռու Հայոց էր սրբամայրն այն : Թէպէտ Պօղոս Եպիսկոպոս Եցոյց նման զիւրին ճանապարհ առանց այնը կատարել զգործն, զի արքայն Մահմուտ 1728 թուին հրովարտակաւ բաժանորդութեամբ վայելել սահմանեալ էր զուրբը տեղիս, այլ Զաքարիա յեցեալ ի բանս դաշնաղրոյն, մատոյց զիր աղաչնաց առ արքայ և ինդրեանց տալ հրովարտակ հաւասար բաժանորդութեան Գողգոթայն տեղույն ընդ Յունաց . և ի պատճառէ իմեքէ բարկացեալ արքայի հրամայեաց տարադրել զԶաքարիա ի Կիսրոս կղզին յաքսորս . և Զմիւռնացի Յովհաննէս Վարդապետն եկաց փոխանորդ ի տեղի Զաքարիայ :

Մինչ բացան ճանապարհք ուխտաւորաց և ամ ըստ ամէ յաւելոյր թի նոցա , կարապետ Պատրիարք և ամիրայք ժողովեցան ի Պատրիարքարան ի 10 Հոկտեմբերի, ուր զինի բազում բանից և վիճանանց ի վիրայ Ելեմտից Աթոռույն, սահմանեցին ի ժողովի անդ գրել և ինդրել ի Պօղոս Աթքեակոպոսէ զի փութացուցէ զտումար արդեանց և ծախուց Աթոռույն ըստ ամենայն մասանց որոշ որոշ զարդիւնս Ս. Յակովոյ, Ս. Յարութեան, արտաքին վահօրէից, կոնդակագրամ, նուիրակաց, ի վիճակս ժողովեալ ողորմութեանց, սակայս պարտուց և զդինս ի զանձարանէ Աթոռույն վաճառեալ իրաց, այլովք Հանդերձ մի առ մի օրինակել ի մայր տումարէ : Նոյնպէս և զծախուցն, որ ինչ տուեալ են րդեշխին, քաղաքակետին, զատաւորին և այլոց, և որքան բաժնիւ պարտ վճարեալ են, և զայլ արտաքին և զներքին ծախս Աթոռույն : Զայս ամենայն զրել և հաստատել կնքով Պօղոս Եպիսկոպոսի և խորհրդականաց, և առաքել ի ճեռն խոհեմ և հաւատարիմ վարդապետի ումեմն, զի կարող լիցի տալ պատասխանի Հարցմանց նոցին և լուծանել զտարակուսէի խնդիրս : Որոշեցաւ նաեւ ի ժողովի անդ պատուիրել, զի այլ մի եւս առաքեսոցն նուիրակունո յարտաքին զաւառս, մինչեւ տնօրինեցեն զարժանն և ծանուցն ինքեանց, զի հանդիցեն ժողովուրդք սակաւ ինչ : Յայս զիր ճեռնարկ-

Էալ կնքեցին նու ինքն կարապետ Պատրիարք Եւ 15 դիմաւոր ամիրայք 1830 յ30
Հոկտեմբերի:

Այլազգի գոնասպանք տաճարին Ս. Յարութեան գմբի վեղին արամաքին
դրան միայն բանային: Զայս սահման եղեալ էր նա ինքն Աալահէտափն ի նա-
խատինս քրիստոնէից, ի տիրել նորին Երուսաղէմի: Ի ժամանակս ուխտաւու-
րաց եւ յաւուրս հանդիսի տօնից շմնային ժողովուրդք զերծ ի վատակէ յելա-
նելն եւ ի մտանել անդ, մանաւանդ կանայք եւ մանկունք. որոյ զայն Հայք եւ
Յոյնք ևտուն դրել ի ձեռն զատաւորի քաղաքին ի Դուռն, զի հրամանաւ ար-
քայի բացցեն զերկու փեղկս զրան ի կարեւոր ժամանակս: Աակայն ոչ ժաման-
եաց այն հրաման, մինչեւ տիրեաց Պաղեստինոյ փոխարքայն Եղիպատոսի Մէ-
հէմմէտ Ալի եւ որդին նորա Խպրահիմ փաշա եւ բանալ զայն, զինի ապրելոյ
ի վատանդէ մահուան: Զի ի 1833 թուրին բազմութիւն մեծ էր յերուսաղէմ. մի-
այն 7000 ողբեք էին յազգէն Հայոց եւ աւելի եւս յօտար ողբաց: Յաւուր Ճրա-
գարուցի Զատկին ժողովեցան ի տաճարն Ս. Յարութեան առենայն քրիստոն-
եայ ազգք սակս տեսանելոյ զհանդէս Խուսաւորեայի: Եւ Եղեւ ի վատիլ ժամե-
ղինաց առաւել ջերմութենէ տաճարին, ժողովուրդն սկսաւ տաղնապիտի եւ Խոյ-
րահիմ աղաչէր զգօրս փրկել զինքն եւ Հանել արտաքս. այլ ամենեւին անցք եւ
հանապարհ չիք: Զօրքն սկսան Հարեւանէլ զժապահուրդն հրացան իւր սակս հա-
նապարհի. բայց նորա անկան ի վերայ միմեանց եւ եղեն ոտնակուն, եւ Հայդի-
ղինուորքն հանին զիպրահիմ յեկեղեցւոյ: Բայց ժողովուրդն սակակոփս Եղետ
մեռան 75 հոգի ի Հայոց եւ առաւել եւս յօտարաց. ուրախութիւն նոցա զար-
ձաւ ի սուդ եւ ի տրամութիւն: Զայսոսիկ գիւեկունս թերեալ չարեցին ի զա-
ւիթ եկեղեցւոյն Ս. Յակոբայ եւ Եղեւ ողբ, կոծ եւ աղազակ, մինչեւ շարիս
ժաղթել վանաց Ս. Յակոբայ: Աակայն յառաջապոյն Պօղոս Եպիսկոպոս յատե-
նի ծանուցմամբ պատուիրեալ էր ժողովրդոց՝ ծերոց, պառաւանց, մանկանց,
տկարաց եւ այլց չերթալ ի Ս. Յարութիւն, այլ նորա երբեք ոչ ունին ժա-
տուցին բանից նորա, յորմէ պատահեցան այսպիսի անակնունելի զժնզակ աղ-
քէտք: Յետոյ ի սազրելոյ Պօղոս Եպիսկոպոսի, Խպրահիմ փաշա եւ բանալ
զդուոն զայն, եւ մինչեւ ցայսօր բացեալ լինի յաւուր հանդիսից:

Մ Ա Ս Ն ԺԳ

Ծայլագոյն գործակալ Աթոռոյն Երուսաղէմի Պօղոս Եպիսկոպոս,
արդէն առանց սպասելոյ թագուստի կամ բաժնի, յարզեսմնց ուխտաւորաց հո-
տուցեալ էր զպարտս Աթոռոյն, եւ յետ կատարելոյ զտօն սրբոյ պասերին, ա-
ռաքեաց ընդ ուխտաւորս տարւոյն ի Կ. Պօլիս գծէր Կիրակոս Եպիսկոպոսն,
յաղադս կարեւոր գործոց Աթոռոյն, յանձն արարեալ նմա զառմարս արդեանց
եւ ծախուց վանաց, զրս բազում անդամ թափանանօք խնդրեալ էին ամի-
րայք: Եհաս Կիրակոս ի թագաւորեալ քաղաքն եւ զրս ի համբաւոյ լուսուն
էր, ևտես աչօք իւրովք զրարեկարգութիւնս ազգին: Քանդի իշխանաւորք ազ-
գին Երկնէին Հանապագ ի միտս իւրեանց եւ փափաքանօք տեհշային Հաստա-
տել աղզային ուսումնաբան մեծ ի զաստիարակութիւն մանկաւոյն, զի մի յու-
նախուցին առ օտարս, եւ փոխանակ վարզապետութիւն Հայրենի Եկեղեցւոյ
ուսանիցին զդաւանութիւն օտարին եւ զայլայլ սովորութիւնս նոցին, որ ի որ-
մին ժամանակի սկսեալ էր տարածանիլ:

Եւ յարդիւնս ածել զայս խորհուրդ փրկարար, զումարեցան ամեներ-
եան առ Ստեփան Պատրիարք (1836), ուր զտաւ Կիրակոս Եպիսկոպոս եւ փո-

խանորդ Յովհաննէս Վարդապետն. Եւ ի ժողովի անդ հաճութեամբ ամենաց սահմանեցաւ կառուցանել զուսումնարանն յիւսկիւտար, ի տեղի խարխալեալ վանաց Երուսաղէմի: Զրովանդակ ծախս տարեկան պիտոյից ուսումնարանին յանձն առին իշխանաւորք ինքեանք հոգալ, բայց զշինութեան ծախսն հանել յերուսաղէմէ: Ապա խնդրեցին նախ յերուսաղէմէ ի ձեռն փոխանորդին 200,000 դաշնկան և առաքեցաւ փոխանակագիրն յեղիսոսու առ երեւելի վաճառական Ստեփանէ Զիջինեան, զի ի լրանալ պարմանաժամին անթերի առցէ զդումարն յիլթուոյն: Եւ յետ ամենայնի զրեցին իշխանաւորք զիր բազմակրներ առ Պօղոս Եպիսկոպոս յերուսաղէմ վասն այսոր խնդրոյ. զրեցին նաեւ առնձին առանձին Ստեփան Պատրիարք, Կիրակոս Եպիսկոպոս և փոխանորդ Յովհաննէս Վարդապետ: Գրիգոր եւ Յովհաննէս ճարտարապետք թէպէտ եւ էին ի մողովի առտ և կնքեալ զիիրն, այլ առանձին ժոերմարար իմն զրեցին առ Պօղոս, զարթուցանել զմիտս նորին ի զործադրութիւն խնդրոյն:

Եւ զինի սուդ ուուրց սկիզբն արարին բանալ զհիմունս ուսումնարանին յիւսկիւտար, ի տեղի որ կոչէր Վանք Երուսաղէմի: Պօղոս Եպիսկոպոս կացոյց ի վերայ զործոյն վերատեսուչ զՓաղատացի Իսահակ Վարդապետ Տէր Գրիգորեան:

Բացաւ փակեալ զուոն Լատինաց ի Բէթղէհէմ, ի ներկայութեան Պօղոսի և եղեւ մերստին ունակոյն եկեղեցին Հայոց մինչեւ ցայսօր (1836):

Այլ մինչդեռ տակաւին ի Կ. Պօլիս էր Կիրակոս Եպիսկոպոս, կոչեցին զնա ի նոր Խան ի սենեակ Յովհաննէս աղայի, որ էր քուերորդի Բէջմիշեանի, ուր ժողովեալ էին միայն Քեանեայ ձանիկ, Բէջմիշեան Միքայէլ, եւ Երկանեան Յարութիւն ամիրայք: Եւ յառաջնութեան անդ տեսին զհաշուոյ տումար Էլից եւ մտից Ս. Աթոռոյն եւ բարւոք գիտողութեամբ ի նկատի առեալ վերահասու եղեւ ամենայնի. ուրախ եղեւ յոյժ եւ զովեցին զիսոհական կառավարութիւն Պօղոս Եպիսկոպոսի: Ապա Հարցին ցկիրակոս Եպիսկոպոս թէ յի՞նչ միտո են զիֆաւուրք միարանաց եւ զի՞նչ կամին առնել զյաւելեալ զումարն: Եւ նա արար պատասխանի. «Յաջողութեամբ Տեառն յաւուրս ձեր ջանիւք նորին Սրբազնութեան աղատեցաւ Աթոռն ի պարտուց եւ յաւելաւ ինչ. այլ այսպիսի աւուրք յաջողութեան ոչ մնան միշտ, զուցի ի պատահել պատերազմաց եւ այլ ձախորդութեանց նուազեցի թիւ ուխտաւորաց. յայնժամ Հարկ լինի ի նեղութիւն պահու ձեռն արկանել յայն զումար: Եւ յայսոսիկ Երկուս ամս բազում տեղիք շինեցան յերուսաղէմ, ի Յոպաէ, ի Դամասկոս և տակաւին պէտս ունիմք բազում շինութեան եւ նորոգութեան»:

Այլ նորքա պատասխանի նոտոն. «Ոչ բարւոք թուի մեղ այսքան զրամոյ մնալ անգործ յերուսաղէմ. Հայեցեալ ի փոփոխմունս եւ ի պատահմունս աշխարհի, զուցէ մատնեցի ի ձեռս անխոհեմաց մմանց, որպէս երրեմն վասն քակման Բէթղէհէմի զրան վատնեցիք աւելի քան 200 քսակս զրամոց, զոր վերաստին բացին: Ռւստի մշտնջենաւոր մնալոյ այսոց զբամոց կամիմք առնել տրնօրէնութիւն ինչ եւ շահեցուցանելը»: Եւ զինի այսր խորհրդոյ զրեցին զիր առ Պօղոս Եպիսկոպոս յերուսաղէմ: Եւ զի մի անկցի այս խորհրդոյ ի բէրանս այլոց, զայն զիր ետուն զրել Կիրակոս Եպիսկոպոսի. յայդ զիր ստորագրեցին երեքին իշխանքն: Գրեաց եւ ինքն Կիրակոս առանձին թուղթ առ Պօղոս Եպիսկոպոս, յորում յորդորէր զնա լինել Համախոհ կամաց եւ խորհրդոց նոցին, զի չէր ինչ տեղի կասկածանաց: Եւ յետ բազում բանից յաւելու ասել. «Գիտես, տէր իմ, եթէ չէաք տեսեալ զցուցակ զանձեան զրամոց հոգալոյ Տ. Գրիգորի Շղթայակիր Հայրապետին, ոչ ի սպառ զիտէաք, զի չիք ուրիք յիշատակութիւն ինչ. այլ ուր մնաց այն զրամ, զի՞նչ եղեւ, առ ի՞նչ վատնեցաւ, ոչ

ոք զիտէց : Ասպար զրէ կարդել զմին միւթէվէլլի Աթոռոյն և գերկուած նազր և վերակացու , տեսանել զհաշխին և հոգալ զզործս Աթոռոյն : Այլ այս խորհուրդ , սրպէս երեւի , ոչ հնաս յարդինս յայնժամ , զի բացեալ էր զուռն խրառովթեան և Հակառակովթեան ի մէջ աղդաց , և Պօղոս բազում զբամոց պէտք ունէր և չէր հնար հանել զայն արտաքս :

Ապա , յետ բազմադիմի ծախուց , խոռովովթեանց և կռուց , որոշեալ Հաստատեաց Շաբթ զատէ Արքիֆի էքինտի ի սպառ կործանել զինուածու Հայոց ի վերայ Համբարձման տեղւոյն . ասպա ժողովեցան անթիւ բարձրութեամբ Յոյնք և Լատինք և Արարացի Փէլլահչք , բակեցին և կործանեցին զրոյանցակ չինուածն և ոչ թողին նշմարանք ի չինովթենէ Հայոց և այսպէս անխոնչեմովթեամբ յումարէտս վատնեցան այնքան քսակս զրամոց և չարաշար աշխատութիւն , և եղին զայն յառաջին աւերակ վիճակին ի 11 Անպահմբերի 1839 ամի :

Ճեմաբանն որ կառուցաւ յիւսկիւտար ծախիւք Ս . Աթոռոյն , կամեցան իշխանաւորք աղդին զի Աթոռոն նպաստեցէ նաև օրական ծախուց նորին . ուսաի խորհրդով սահմանեցին զի փոխանորդն Երուսաղէմի անխափան վճարեցէ յիւրաքանչիւր ամիս 10,000 և ի տարին 60,000 դահեկան . և վասն այսրը ժողովք ամիրայից զրեցին առ միաբանութիւնս Աթոռոյն և ի մասնաւորի ճարաբարապետ Յովհաննէս ամիրա առ Պօղոս Եպիսկոպոս , տայ յարդել միաբանովթեան զիորհրդորդ ամիրայից և շահել զմիստո նոցու ; Իսկ Յովհաննէս նպիսկոպոս զուշակելով զապատկայ վտանգն , բազում անզամ զզուշաւոր բանիւք աղդ արար խորհրդականաց Աթոռոյն , աղաշանօք և կամ աղերսաղրով անհետ առնել զդումարն զայն և ի սպառ բառնալ զյուծ զայն ծանր ի պարանոցէ Աթոռոյն : Սակայն այսոքիկ բանք ոչ միայն չեղեն լուսին և ոչ եղիս յաջողութիւն , այլ առաւել եւս ծանրացաւ , զի զինի ժամանակի հհաս տարեկան արոց զումարն 120,000 զոր վճարէր Աթոռոն ամ բառ ամէ , և զժուարին եղեւ այնուհետեւ բառնալ զայն բնուն ի թիկանց միաբանութեան յանշաջողութենէ ժոմանակին : Եւ մինչ այսպէս տարուրերեալ ծփէին խորհրդականք ի վերայ այսր խնդբոյ թէ որով եղանակաւ հնար իցէ աղատել յայդր պարտուց , հհաս առ նոսա այլ իմն զիր ի դիմաւոր ամիրայէ ուժեմնէ , յոր թախանձէր զնոսա վճարել զմնացեալ պարտս շնուրթեան Ճեմաբանին :

Զկնի վախճանի Գարբիէլ Պատրիարքի , ծայրակոյն կառափարի Աթոռոյն և խորհրդական հարք զրեցին ի Կ . Պօլիս առ պատրիարքն և առ պիխաւորս աղդին , ծանուցանելով զմահ Գարբիէլի և զմափուր մնալն պատրիարքական Աթոռոյն . զրեցին զանուանս Եպիսկոպոսաց որք զամն յայնմ ժամանակի ի վան Ս . Յակովրայ , Եղին նաև զանուն Յակով Եպիսկոպոսի Պատրիարքին Կ . Պօլոյ , և յայտ արարին թէ յեպիսկոպոսաց աստի զո ոք և ընտրեցէ արդային ժողովն ի պատրիարքութիւն , հաճելի և ընդունելի է միաբանութեան : Զայսոսիկ զրեանս տառքեցին ի թաղաւորեալ քաղաքն ի ժամաւորեալ քաղաքն ի ձեռն Գաղատացի Սահակ Վարդապետ :

Իսկ զիխաւորք աղդին բնիթեցեալ զրեանս , ծանեան զամենայն իրս և ձեռնարկեալ ի զործ ընտրութեան , ընտրեցին նախ զկիրակոս Եպիսկոպոս . այլ նա կանխազոյն պատրաստեալ զհրաժարական խր , տուեալ էր Սահակ Վարդապետի : Եւ ի լինել բանից ի վերայ նորա , ժամաոյց զայն թուղթ ի ժողովըն , և նոքա ընկալեալ զայն , ընտրեցին զԶաքարիա Եպիսկոպոս ի Կողը զեղչէ Տարօնոյ (1841) :

Մ Ա Ս Ն ԺԴ

Պօղոս Արքեպիսկոպոս Գրիգորեան Աղբիսանապօլսեցի, զորոյ զիւնապրութիւնն զրեմք, աշակերտ Պետրոս Պատրիարքի Եւդոկիացւոյ, յևս վախճանի նորին յաղագս պարտուց Ա. Աթոռոյն զնացին չորս վարդապետք, յորոց մին էր եւ Պօղոս, ի կ. Պօլիս եւ յայլ քաղաքս զատանել օգնութիւն։ Սա դառնայ յԱթոռն (1805)։ վերստին Երթայ ի Բիւզանդիոն, եւ ասպա նաւիրակի պիտակի Զմբւանիոյ։ Հասեալ ի Միսալիճ, Հրամիքի լինել փոխանորդ ի կ. Պօլիս։ Մայրաղոյն կառավարիչ Երևանցիմի Աթոռոյն, արատէ ի պարտուց ըդուռը Աթոռն, Հանդիսացեալ իմաստուն տնտես, խռէմ եւ Հանձարեղ կառավարիչ։

Ի ժամանակո պատրիարքութեան Զաքարիայ կուցին աշքն ի տևառթենէ, բայց պարձեալ ամենայն ինչ ակնարկութեամբ նորին տնօրինելու։ Եւ յևս վախճանի Զաքարիայ, ի սպաս նուազեալ ի զօրութենէ եւ ընկնեալ ի բազմամեայ ծերութենէ Հասակին, անկաւ ի մահին իսթ, ուր Համբերութեամբ ևկաց ամս իրրեւ Լոթն, պարապեալ յաղօթն եւ ի վառարանութիւնն Ասուուծոյ ընդ պաշտօնէից եւ սաբկաւագաց իւրոց։ Զերմեսանդ ի կրօնս, պարկեցան ի վարս, ժիր եւ աշխոյժ յուսմունն եւ ի զիտութիւնս, վարժ եւ հմուտ ի քաղաքական եւ ի անտեսական յանձանձանս, եւ այսպիսի քաղաքայիարութեամբ Հասեալ ի խոր ծերութիւն, Հանդեաւ խաղաղութեամբ ի Քրիստոս ի և Մայիսի 1853 ի Հասակի 90 ամաց, զորոյ զմարդին բարձեալ թաղեցին ի զաւիթ Եկեղեցւոյ Ա. Փրկչի, ի կարգս պատրիարքաց Ա. Աթոռոյն։ Թողեայ յիշատակ Եկեղեցւոյ զերիս Հատոր զիրս կոչեցեալ Զանազանուրինից Հինգ Դարուց, Համառօտ պատմութիւն Հին եւ Նոր Կտակարանաց, Հանդերձ բարոյական յորդուրանօք զրեալ ի բարբառ տաճկաց, եւ զիրս Թանզաքան երասու, յուն Հայիական պարդ բանիւ։ Համառօտեաց նաև զայլ զիրս եւ զմինի ութիւն Ա. Փրկչ, ձեռագիր Բարդու պարին, այլ զորով արտաքոյ նպատակի մերոյ, թողաք ի բաց։

Աբդ, զհակիբան կենսագրութիւն առնո Երեւելոյ, Պօղոս Պատրիարքին մեծին Բիւզանդիոնի, քաղեալ ի ժամանակակից պատմագրացն Հարոց, իմբրագրեցի ի մի վայր յայս ասպարէզ ընդարձակ եւ բայնածաւայ սպիտակափառ զատիք ի զիւրութիւն վափառող ընթերցանելեաց, խորչելով յերկարութենէ եւ ի տաղուկացուցիչ բանից, եւ ոչ Հաւանութեամբ հնես զնացի անհասկանի եւ կցկուուր ոճոյ, բանից, որ առաւել Համառօտութենէ ընթերցողն զկարէ իմանալ եւ ի միտ առնոււ զրանս եւ զիմաստու զրուածոյն։ այլ զմինին եւ զարգունականն կալեալ շաւիդ եւ ճանապարհ, անխոսոր ընթացիւք զրոշմեցաք ի զիր զբաղաքական, զկրօնական եւ զառանին զրծառնութիւնն սորտ, զի մնացէ յաւերժական յիշատակ աղղատառնմին իւրոց եւ Ա. Աթոռոյն եւ Համայն օրհնեալ աղդիս։ Եւ զիւրահաս ցանկացողաց զիտել եւ իմանալ թէ որդիսի ոք էր նախկին պատրիարքն Բիւզանդիոնի Տ. Պօղոս Արքեպիսկոպոսն, թերեւս կարող լիցի ինչ ինչ կէտս օրինակ առնոււ ի ցանկալի եւ օդատակար զործոց նորին, եւ այնպէս տնտեսել զկեանս իւր յայսմ կենցաղոյս, ապաւինեալ ի շնորհս ամենասուրը Հոգւոյն, ընդ որում Հօր եւ Արգւոյն Միածնի փառք, պատիւ եւ Երկրագրութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն։

ԱՍՏՈՒՄԱՆԱՌԻ ԵՊՍ. ՏԵՐ ՑՈՎՀԱՆՆԻՍԱՆՑ

1898 Մայիս 9

յերւսաղէմ

(Դար. 5 եւ վերջ)